

ՍԻՐՆ

ԼՇ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1964

Նոյեմբեր - Դեկտեմբեր

Թիւ 11 - 12

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«ՀԱՐԱԻԱՅԻՆ ԿՈՂՄՆ ԱՇԽԱՐՀԻ»

Երուսաղէմի Հայոց Ամենապատիւ Պատրիարքը իր գահակալութեան չորրորդ տարուան վերջաւորութեան, այցելութեան ելաւ Սփիտքի գաղութներուն: Պարագաներն ուզեցին որ Պատրիարքական առաջին նախապարհորդութիւնն ու այցելութիւնը ըլլայ «հարաւային կողմն աշխարհի» Հայութեան, ամենէն հեռաւոր Հայ գաղութներուն Արժանքինի, Պրազիլի և Մոնթէվիտէոյի:

Բարեպատեհ այս այցելութիւնը առիթ եղաւ որ ուշադրութիւնները լուսարձակուին գաղութներու վրայ՝ որոնք ֆիչ անգամներ խօսքի առարկայ կ'ըլլան մամուլի մէջ: Մինչդեռ վերոյիշեալ գաղութները բազմաթիւ պատճառներով և իրաւունքներով պէտք էր վաղուց նուանած ըլլային հեռաւորութիւնները, մօտենալու մեր սրտին:

Աշխարհի չորս ծագերուն ցրուուած գաղութներէն, իր ներքին նկարագրով և ազգային դիմագծով՝ Հարաւային Ամերիկայի Հայութիւնը ամենէն աւելի նման է Միջին Արևելեան մեր գաղութներուն: Նման այն աստիճան՝ որ կարծէք Պէյրութէն տակաւին նոր փրցուած կտոր մը ըլլար Պուէնոս Այրէսի Հայութիւնը, և Հալէպէն նոր հասած ըլլար՝ Սան Բաւլոյի գաղթականութիւնը. Հայու նոյն տիպարները, լարուած ազգային նոյն մտահոգութիւններով, խմբուած եկեղեցական նոյն մքնոլորտին մէջ և կրթական նմանօրինակ հաստատութիւններու շուրջ, հարազատ մասեր մեր արիւնին և միսին:

Այսպիսի Հայութիւն մը միայն կրնար յանուն իր տոհմիկ զգացումներուն բացառիկ պատիւով ընդունի բարձրաստիճան հիւրը, որ կուգար ոչ միայն հաւատքի մայրաքաղաքէն և օծեալ երկրի սրբութիւններէն, գար նաեւ ազգային հպարտութեան այն խարիսխէն, որ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանն է, իր դիրքով և իրաւունքներով: Բազմութիւնը որ լեցուցած էր Պուէնոս Այրէսի օդակայանը, փաստն եղաւ տոհմային այն ազնիւ և հարազատ շունչին, որ մեր ժողովուրդին յարգանքի ազնիւ տուրքըն է եղած միշտ իր եկեղեցիի պետերուն և ազգային երախտաւորեալներուն նկատմամբ:

Պիտք չկար այցելելու եկեղեցիներմ ու դպրոցները, գիտնալու համար թէ հեռաւոր Երանադիմով խանճավառուիլ և մեր եկեղեցւոյ իշխանուոր պատուիլ զիսցող ամրոխները, իրենց բնակարաններէն առաջ, բարձրացուցած են իրենց հոգիին և սրտին տունը՝ հոն անմար պահելու համար իրենց հաւատքն ու գիրը:

Եւ սակայն, անակնելալիերու այս երկրին մէջ, անակնելալ մը եղաւ նոխուրիւնն ու պատկառելիուրիւնը Պուէնոս Այրէսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին, ուր առաջնորդուեցաւ Պատրիարք Սրբազնի: Հայկական հարազատ կաթոլիկէն, ծօնուած հաւատքի Լուսաւորիչին, ժարացած աղօրք մը ինչպէս: Գեղեցիկ է արդարեւ Պուէնոս Այրէսի Աքնուանիստ Մայր Տաճարը իր կառոյցով և ներքին անշօշափելի պարունակութեամբ:

Աղասին գերեցիկ է նաև յարակից սրահը՝ այնքան թելադրական իր անունով՝ ՀԱՅ ԿԵԴՐՈՆ։ Հայկական կեանքի բազմերս արտայատութիւնները կազմող բոլոր կազմակերպութիւններուն, եկեղեցական, երիտասարդական, հայրենակցական, կուսակցական, մշակութային և դպրոցական կեանքի կեդրոնն է ան, բառին ամբողջ իմաստով։ Որովհետեւ Սրտասահմանի իրականութեան մէջ, Պուէնոս Այրէսի մէջ միայն Հայը մէկ կեդրոն ունի, ուր կը միանան Ազգին բոլոր ուժերը գործակցութեան և ներդաշնակութեան գեղեցիկ նիզի մը մէջ։

Պուենո Այրէսի Հայ համայնքը, Հարաւային Ամերիկայի մեծագոյնը իր թիւով, զատ է զաղոնիքը զաղափարական տարակարծութիւնները ենքարկելու զաղութի հասարակաց շահերուն, փոխանակ ենքարկուելու անոնց: Հայց Առաքելական Եկեղեցւոյ Հոգաբարձութեանց Կեդրանական Վարչութիւնը, ղեկավար բարձրագոյն մարմինը, իր մէջ առաջ է Ազգին բոլոր հոսանքներու ներկայացուցիչները անխտիր և ստեղծած՝ անվիճելի հեղինակութիւն մը: Երեւոյթ մը, որ կը մնայ, դժբախտաբար, եզակի Արտասահմանեան մեր իրականութեան մէջ, պատիւ բերելով Արժանքինահայութեան:

Եւ ասիկա, մեծաւ մասամբ, շնորհիւ պատկառելի և իմաստում
այն անձնաւորութիւններուն, որոնք իրենց հեղինակութիւնը ի սպաս
դրած են, երկար տարիներէ ի վեր, Հայկական կեանքը ամբողջական
գործակցութեան կեանքի մը վերածելու սրբազն առաքելութեան:

Կ'ակնարկենք Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Պրե. Արմեն Պերկամալիի և Պրե. Գէորգ Սարաֆեանի նման անձնաւորութիւններու, որոնք ամուր ձեռքբերով բռնած են մեր ազգային կեանքի կշիռքը Պուէնոս Այրէսի մէջ:

Ննորիիւ համերաշխ մքնողորտին, զաղութին ուժերը, տարօրինակ պրկումով մը, վեր բռնած են նաեւ դպրոցը։ Թափը, որով կը տարուի դպրոցաշնուրինը, լաւագոյն գրաւականն է որ երեկուան երազմերը այսօրուան իրականութինն ու վաղուան ապահովութինը ըլլան։

Առաջնորդարանին կից՝ Արևլուսեան Ազգային Վարժարանը իր նոր շենքով և ամէն տարի զինվ շրջապատող շենքերու կցումով, պատկանելի հաստատութեան մը հասնելու ամէն վստահութիւն կը ներշնչէ:

Նիւթական ապահովութեան կորնած, Մաքսանեան Վարժարանը
արժեցուցած է իր վրայ դրուած յոյսերը, և իր կրթական ու դաստիա-

բակչական մակարդակով Սփիւռքի մեր լաւագոյն կրթարաններէն ոչինչով կը մնայ վար: Հայկական և Արժանքինեան կրթական ծրագիրներու ներդաշնակ գուգընքացութեամբ, Վարժարանը իր աշակերտութեան կը ջամբէ: Մանեկապարտէզի և Նախակրթարանի կրթութիւն մը, որ մէկ կողմէն կը զինէ զայն երկրի պայմաններուն համաձայն, և միւս կողմէն կը լեցնէ անոնց հոգին Հայկական հիմնական կրթութեան մը բարիքներով: Լեզուն, գրականութիւնը և պատմութիւնը պարզ դասընքացքներէ անդին, դպրոցին ապահոված են Հայկական համակրելի մքնարութիւնը մը ամբողջ ջերմութիւնը:

Խանդավառիչ է երիտասարդ ուսուցական կազմին և դպրոցի տեսուչ՝ Հոգշ. Տ. Յարութիւն Ռ. Վրդ. Մուշեանի նուիրուածութիւնը, և դպրոցական գործի մէջ ձեռք բերաւած տարիներու փորձառութիւնը անգամ մը եւս փաստը կու տայ թէ «մարդ է որ գործէ զերկիր»: Եւ քող ներսուի այսուհետ արդար գոհունակութեամբ արձանագրել որ Յարութիւն Ռ. Վարդապետը, մեր միարանը, երուսաղէմի այն բազմաքիւ եկեղեցականներէն է, զորս տասնամետակներէ ի վեր Հայ երուսաղէմը առաքած է աշխարհի չորս ծագերուն, հոգալու համար գաղութներու հոգեւոր և կրթական մատակարարութիւնը:

Այլապէս մխիթարական է և հիացում առքելու չափ տպառիչ՝ Խրիմնան Վարժարանը, իր ազգային մքնարութիւնը: Սեֆէրեանի մեկենասութեամբ կառուցուող շենքը շուտով պիտի զայ ամբողջացնելու Խրիմնան Վարժարանը իր նիւթական և կրթական ամբողջական սարուած ճով: Արալանեան Վարժարանը բաղաքի կեդրոնին մէջ, իսկ Սեֆէրեան Վարժարանը գետին միւս կողմը, ժողովրդային այն թաղամասին մէջ ուր հաւաքուած հոծ Հայութիւնը իր «Հայ Կեդրոն»ը կը նկատէ «Խրիմնան» այս յարկը, երկու բեւեռներն են Պուէնոս Այրէսի մշակութային և կրթական կեանենքին:

Դպրոցներու կողքին, Հարաւային Ամերիկայի մեր գաղութներուն մէջ ուշագրաւ են նաև բազմաքիւ միութիւններու, յանձնախումբերու և մամուլի բազմատեսակ գործունեութիւնները, որոնք գաղութիւ կեանեքը կ'երանգաւորեն իր բոլոր երեսներուն վրայ:

Եւ անոնց բոլորի համերաշխ գործակցութեան ետին կայ անտարակոյս ժաղցը անձնաւորութիւնն ու իմաստուն կեցուածքը Կաքողիկոսական Պատուիքակ Գերշ. Տ. Բարգէն Ս. Արքեպս. Ապատեանի, որ յաջողած է իր անձին համակրելիութիւնը կեդրոն ընել, իրարու հետ հաշտապահելու այլապէս այլամերժ այն ձգումները, որոնք Հարաւային Ամերիկայի Առաջնորդարանը բարձրացուցած են համազգային կեդրոնի մը հեղինակութեան:

Գերաշնորհ Տ. Բարգէն Արքեպս. Ապատեանը, որուն ժահանայութեան 25-ամեակը տօնուեցաւ Պուէնոս Այրէսի մէջ, ի ներկայութեան և թերաշնորհ Տ. Բարգէն Ապատեանը Պատրիարք Սրբազնին, որ իր ուսունախազութեան Ամենապատիւ Պատրիարք Սրբազնին, մին է մեր այն ցիշը եղած է և իրեն կապուած սերտ բարեկամութեամբ, մին է մեր այն

եկեղեցականներէն, որ իր բաղրամտութեամբ և իմաստուն վարչագիտութեամբ գիտէ անխորական ըլլալ, շահելու համար բոլորի համականիքը և առով պարտադրելու իր եկեղեցականի հեղինակութիւնը բոլորին:

Իր քեմական, ազգային և կրթական կազմակերպութիւններով, Հարաւային Ամերիկայի Հայութիւնը այսօր մեր ամենէն ուշագրաւ և կենսունակ գաղութներէն մին է: Կամքի և աշխատութեան ցեղային բարի յատկութեանց շնորհիւ, գաղութը այսօր իր մէջ կը հաշուէ ոչ միայն նիւթական պատկառելի արժէքներու տիրացած բազմաթիւ անհատներ, այլ նաև անոր բարոյական և մտաւոր մտահոգութիւններով տոգորուած անձնաւորութիւններ, որոնք հաւատարիմ իրենց ցեղի մեծ աւանդութիւններուն, կ'ընեն իրենց կարելին՝ օժտելու տեղույն Հայութիւնը կրօնական և կըրթական հաստատութիւններով, արծարծ և տեւական պահելու Հայ հոգին հեռաւոր այդ ափերուն վրայ:

Ամեն. Պատրիարք Սրբազնին այցելութիւնը առիր եղաւ որ տեղույն Հայութեան մէջ ինքնարերար արքնայ Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան իրենց ազգային տուրքը տալու զգացումը:

Պուէնոս Այրէսի, Սան Բաւլոյի և Մոնթէվիտէոյի մէջ կազմուեցան յատուկ յանձնախումբեր, Ս. Յարութեան Տաճարի համազգային հանգանակութեան յաջող ընթացքը շարունակելու համար Հարաւային Ամերիկայի մէջ:

Խնմաքուլս և իշխանավայել մղումով մը, ամէն գաղութի մէջ գտնուեցան դեկավար ազգայիններ, որոնք հանգանակութեան սկզբնաւորութիւնը վերածեցին մեծ յաջողութեան մը:

Հիւսիսային Ամերիկայի ծանօթ առատաձենութեան և մեր համազգային կարիքներուն անխորականօրէն հասնող գաղութին չափով եղաւ Հարաւային Ամերիկայի արդիւնքը, ինչ որ անգամ մը եւս կը փաստէ թէ ամէն երկինքի տակ նոյնն է Հայը իր ազգային զգացումի զերմութեան և զոհողութեան ոգիի մեծութեան մէջ: Տակաւին մի բանի տասնեակներ առաջ հացի և երդիքի կարօտ գաղթականութիւնները գաղութներ են այժմ, ուր անած բարիքը կը բաշխուի անձերէն վեր՝ Ազգային այն ամբողջութեան, որ ովկէանուններէն ու տարածութիւններէն վեր ձեռք ձեռքի կը հասցնէ ներքին այն խոր գիտակցութեամբ՝ թէ հեռաւորութիւնները անգօր են Հայկական ամբողջութիւնը կտրատելու մեր զգացական աշխարհէն ներս և համազգային կարիքներուն դիմաց: Ըլլանք Ամերիկաներու, Եւրոպաներու կամ Ասիաներու մէջ, մէկ Ազգ ենք՝ որքան ատեն որ մեր ազգային զգացումը գիտէ նուանել անջրապետներն ու միաձուել մեր զգացումները հաւաքական գիտակցութեան մը մէջ:

Խորապէս զգացուած այդ գիտակցութիւնը ենթահողն է Հարաւային Ամերիկայի կեանքին և պիտի չզարմանանք որ նոր նուանումներով և գուեպինդ յառաջդիմութիւններով սեանչացնէ մեզ:

«Օրինեսցի, պահպանեսցի և նախախնամեալ պահեսցի հարաւային կողմն աշխարհի...»:

Ե.